

նը, հռչակաւոր հնախօսը, որ իւր հմտութեամբ փրկեր ու պահպաներ էր աշխարհիս՝ ամենակարևոր էջ մը եղիտական ութեատաներորդ հարասութեան, և աւելի ճշտիւ՝ Հռամանի Մայամունդի շրջանի պատմութիւնը։

Եաւ չուշացաւ սակայն իւեղկատակութիւնն ալ մէջտեղ ելլելու և Հռամանի Մայամունդի արձանագրութեան վրայ ալ խօսող շմաց։

ԱՌ ուրիշ աւելցնելիք չունիմ, որովհետեւ ժամանակս քիչ և տեղւոյ անձկութիւնը, մշտնջնաւոր բռնաւորը, Կ'արգելու գեռ երկարել այս զուարճալի շարադասութիւնը։ Եթէ Կ'ախորդիք, տարօրինակ տնուանեցէք զիս, չեմ նեղուիր. — յաճախ այնքան ճշմարտութիւն կայ տեսակ մը տարօրինակուրեանց մէջ. — սակայն եթէ այսպէս կը խարոխին զրական ուսմանց պարապոները, մտածեցէք թէ ի՞նչ պիտի ըլլայ եթէ գիտութեան խառնուիք գեղարուեստի անբաժանելի քնարերգութիւնը, որ հմտութեան համար ամենէն աւելի վտանգաւոր պարագայներէն մին է։

ԿԵՍ ԳԻՇԵՐՈՒԱՆ ՊԱՏԱՐԱԳԻԸ

ԳԱՂԱԼԻԱԿԱՆ ՑԵՂԱՓՈԽՈՒԹԻՒԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՆ

Ճշմարիտ, վաւերական պատմութիւն մ'է և ոչ թէ երեակայեալ առասպելաբանութիւն։ Վեր. Իներառ քահանայն յեղափոխութեան փոթորկին կը բռնուի մինչդեռ Ավինեսոնի թեմին մէջ Bastides-Jourdans ի ժողովրդապետի փոխանորդութիւնը Կ'ընէր. ինչպէս արժանաւոր բարիք քահանայի մը վայել էր, նա կը մերժէ ուրացութեան երգութիւնների իւնչպէս կը պահանջէին Գաղղիոյ քահանաներէն, և կը համոզէ իր մայրը, որ աւելի հաւանօրէն մարտիրոս որդի մը պիտի ունենայ, բայց ոչ երբէք ուրացեալ որդի մը,

իամանակներու տիսուր պարագաներէն ստիպուելով փախչիլ և պահուիլ, 1793ին կը թողու իրեն ժողովրդապետութիւնը և կերպով մը կը յարմարցնէ բնակութիւն գտնելի Բուշե (Bouches-du-Rhône) զիւղացի բարեպաշտ ընտանիքի մը քով։ Հանելով իր եկեղեցական պարեգուր, զիւղացոյ մը հազուասով կը ներկայանայ անոնց, և զիւրաւ ներս կ'ընդունուի, որովհետեւ ճիշդ պէտք ունէին մարդու մը որ արջառներու պահպանութիւն ընէ։

Բարերազդութիւն մ'եղաւ իրեն համար, որ իրմէ ուրիշ տեղեկութիւններ չուզեցին՝ բաց ի անունէն։ Յայտնեց որ անունն է Յովհաննէս։

Յովհաննէս՝ ընտանեաց ամենուն համելի գարձաւ. դաշտային աշխատութիւններէ շատ բան չէր հասկնար, բայց սորվելու բարի կամքը և իր պարտքին հաւատարմութիւնը՝ զինքը արժանի Կ'ընեն համակրանքի և յարգութեան։ բռն օրինակելի պահպան մ'է։

Տան տիրուհին այնքան գոհ է իրմէ, որ արդէն կը սկսի մտածել իրեն հարսնութեան տալ իւր անզրանիկ դուստը։ Այս նկատմամբ կը խօսի նաև իր երկան և Յովհաննէսին։ Սակայն Յովհաննէս միշտ փախստական պատախաններ կու տայ, որոնցմէ չհասկցուի ոչ այս և ոչ ալ մերժումը։ Այսպէս երկու կողմէն ալ կ'ապրին յուսուն և ազատաբար։

Օր մը ամենայն մտերմական վստահութեամբ խօսելով իրեն հետ, կը պատմեն որ ստոյգ իմացեր են թէ ուղղափառ քահանայ մը հոն շրջակայից մէջ պահուլստած Կ'ապրի և Ա. Պատարազը կը մատուցանէ ամէն կիրակի, առաօստան շատ կանուխ, անտառին մէջ բոլորովին ծածկուած տնակի մը մէջ. Կ'առաջարկեն որ ամէնըը միասին հոն երթան դեկտ. Զօի ծննդեան կէս գիշերուան Պատարազին։ Այս ամէնը ամենախիստ գաղտնեօթ պէտք է պահուի և Յովհաննէս խօսը կու տայ որ ինքն ալ ներկայ պիտի գտնուի։

Պարսափի օրերուն մէջ ենք, գաղղիական յեղափոխութեան ամենասաստիկ զայ-

բացած ժամանակ։ Ուղղափառ եկեղեցիները կողոպտուած են, ամայացած՝ թողուած, եթէ ոչ բոլորովին կործանուած կամ սատանայական ժողովներով պղծուած ալ չեն։ Քահանայք բոլոր հալածուած կամ խողիսուած, և բոլոր համեստ մարդիկ կառափնատի մատուած։

Եննդեան խթման օրը, Յրովանսի մէջ սովորութեան համեմատ՝ համեստ ընթիրենին կատարելէ վերջ, բարեպաշտ ընտանիքը կ'ուղերդի դէպ ի հեռաւոր առժամանակեայ եկեղեցին։ Խոր զիշեր է և սաստիկ մոլթ, ամէնքն ալ տիրու են և սրտերնին կոտրած՝ մոտածելով որ Յովհաննէս իրենց հետ չկայ։ Ի զուր փնտուած են զինքը և կանչած, սպասած են իրեն, բայց անօգուտ ժամանակը մօտ է։ Կը մեկնին, զանազան մեկնութիւններ փնտուելով, բացի ճշմարտութիւնը հասկնաէ։ Կը հասնին. պայմանադրեալ հարուածները կը զարնեն և դուռը կը բացուի իրենց առջն։ Առաջուց հասնողներէն կը լսեն որ բահանայն արդէն ժամէ մ' ի վեր հոն է և խոստովանանցները մտիկ կ'ընէ անոնց որ կ'ուզեն Ս. Հաղորդութիւնն ընդունիլ։ Ընտանեաց մայրն ալ կը պատրաստուի Ս. Հաղորդութեան, սակայն միտքը միշտ յուզուած է թէ ինչո՞ւ Յովհաննէս իր խոստումը չկատարեց։

Խոստովանած միջոց՝ այնպէս կը թուփ իրեն որ անոր ձայնը կը լսէ, բայց այս մտածութիւնները կը մերժէ իրմէ իրեր սատանային կողմէ զրկուած մորթի ցըւումներ։

Կէս զիշերին պատարազը կը սկսի խորանին առջն. և առանց բացառութեան ամենուն աշբերը սկսուած են քահանային վրայ։

Տեղւոյն նուիրականութիւնը, վայրիկնին սրտայոյզ ազդեցութիւնը թոյլ չեն տար ներկաներուն որ բահանային անձին կամ իրեն պարազայից նկատմամբ աւելի տեղեկութիւն մ' առնուն։ Սակայն ամէնէն աւելի այս բարեպաշտ ընտանիքի անձինը հետաքրքրուած էին մերձաւորներէն ստրւգագոյն տեղեկութիւն մ' առնելու անոր նը-

կատմամբ, զոր առանց զիտնալու իրենց ցով հիւրընկալած էին երկար ամիսներէ ի վեր։

Խորանին զիմաց ճիշտ բուն Յովհաննէսը կ'երեւէր, տարբեր զգեստներով։ Բայց Յովհաննէսը... ո՞ւր կը կմար ըլլալ Յովհաննէս այս ժամուս։ Կը մտածէին իրեն բարի տէրերը որոնց չէին զիտեր թէ ինչպէս հաւատան իրենց աշբերուն որ զինքը կը ցուցնէին իրենց խորանին առջն քահանայական զգեստներով։

Աւետարանէն վերջ պատարազիչ քահանայն կը զատանայ և ներկայ հաւատուցելոց կ'ուղղէ համառօտ, բայց ազդու և սրտազբար ցարող մը։ Իրեն տէրերը բան չեն հնասկնար. աշբերին սկսուած են քահանայն զիտելու, ցննելու զայն զիմէն մինչեւ ուարերը, իրեն շարժումները, իրեն ձայնը... և այս անզամ ապահով են որ սիսաւած չեն. հոն ինքն Յովհաննէսն է...

Իրենց բարեմիտս արջառներու պահապանը ուղղափառ ցահանայ մ'է, յեղափոխութեան փոթորիկէն պատսպարուած։

Պատարազը լմնալուն պէս կը մօտենան իրեն, և լալով ներումն կը ինդրեն որ իրեն պատշաճ յարգանցը չէին մատուցած. և կը խոստանան որ անկէ վերջ...։

Սակայն բարի ցահանայն շնորհակալ կ'ըլլայ անոնց իրեն մատուցած ասպնջականութեան համար՝ մինչեւ այն ժամանակ. որով իրեն կարելի եղաւ իր բահանայական աստիճանին պաշտամունքը կատարել և հարիւր անզամ օգտակար ըլլալ հաւատացելոց՝ ծածկապէս, և ամէն տօներու օրեր Ս. Պատարազը մատուցանելու։ Կը յայտնէ որ այսուհետեւ, իրենց ճանշնալով իր բահանայական աստիճանը, իրենց յարգալից վարժունքը պատճառ պիտի ըլլար նոյն իսկ ակամայ՝ որ ինքը մատնուի, և հետեարար ամէնքն ալ մեծ վտանգի պիտի ենթարկուէին։

Աւետի Վեր. Իրերառ ցահանայն ծածուկ կը փախչի յիտալիա և յետոյ կը վերադառնայ Գաղղիա՝ իր հայրենիքը՝ յեղափոխութիւնը վերջանալուն պէս և կը մեռնի իրեն ժողովրդապետ Curcuronի։